



ԲՐՈՐՅՆՎԱՆ, ՈՒՍՈՒՄՆՎԱՆ, ԱՐՈՒԵՍԳԻՏՆՎԱՆ

Ի. ՅԱՐԻ 1906

Տարւեկա՛մ 10 ֆր. ունի — 4 րբ. :
 Հնգամսեայ՛ 6 ֆր. ունի — 2 րբ. 50 փ. :
 Մեկ թիս կարժե 1 ֆր. — 50 փ. :

ԹԻՒ 3 ՄԱՐՏ

Ո Ւ Ս Ո Ւ Մ Ն Վ Ա Ն

Հ Ն Ա Ռ Օ Ս Ա Վ Ա Ն

ՅՈՒՐԵՏՈՒ ՀՅՈՐԵՆ ԱՐՁԱՆՈՒԹԻՒՅԻՆ ՄԸ

2142



Ե՛մ կտոր մը չէ, բայց այլեւայլ տեսակիտով հետաքրքրական փորձիկ արձանագրութիւն մը՝ հայերէն լեզուաւ ասորատառ, որ հրատարակուեցան համար խաւրուած է մեզի: Առաքիչը (Գեր. Հ. Գ. Գալեմք.) նոյր ինդրած եւ ստացած է Մերսինի (Մամպոյ) Գեր. Յուսիկ Արքեպ. կիւլանէ, որ արձանագրութեան պատճենին եւ ընթերցման հետ՝ կը հաղորդէ նաեւ կարեւոր տեղեկութիւններ: Արձանագրութիւնը կը գնենք հոս նոյնութեամբ, ինչպէս նաեւ յիշեալ տեղեկութիւնը պարունակող գրութիւնը (նամակը), եւ յետոյ կը յաւելուի մեր կողմանէ քանի մը գիտողութիւններ:

Արձանագրութեան մասին գրուած նամակը հետեւեալն է: «Կը ներկայեմ Մարտինոյ եկեղեցւոյ շինութեան թուականը, ասորի տառի հայ լեզուաւ, զոր օրինակել տուի. վասն զի լուսանկարիչ մեր քաղաքը չի գտնուիր: Թղթոյն յետոյսը նշանակեցի ընթերցումը: Այս թուականը գրած է մագաղաթի վրայ թագապագեան Յովակիմ՝ Արքեպիսկոպոսը, եկեղեցին ծեփելու ատեն պատրին մէջ գտնուած քարէն օրինակելով, յամի Տեառն 1791, ԱՍՂ քարն ո՛ւր է, մինչեւ հիմոյ յայտնի չեղու: Հնար է՝ «ծեփի տակ», Աերթնա սոյոգ է, ինչպէս կ'ըսուի, քրիստոնէութեան թշնամեաց ձեռքէն պահելու համար:»

«Յովակիմ թագապագեան Մամպոյ արքեպիսկոպոս է 1788 — 1836 (+23 յոյ. 1836): Ս. Գէորդ եկեղեցին այժմ՝ հայ կաթողիկոս աթոռանիստ եկեղեցին է: Բայց այն ատեն Ատրինբըր քրիստոնէական թուականը կը գործածէին: Միւս կողմանէ մեր կաթողիկոսարանի դիւանին մէջ ի կ. Պոլ. պահուած Մեղքոն թաւապատեան հայ կաթող. առաջին Եպիսկոպոսին Վարդուց մը, գրուած անցեալ դարու մէջ, (այս Եպիսկոպոսն 1707—1716 Հովիւ էր Մամպոյ կաթ. Հայոց.) կը յիշուի թէ այս Եպիսկոպոսն Հայոց գլխաւոր եկեղեցին «Ս. Գր. Լուսարօրի» ձեռքերէն առաւ, եւ անուրը գրաւ «Ս. Գէորդ»:»

Ահա արձանագրութեան պատճենը.

ՄԱՐԻ ՏԵՄԵՐԱՆԻ ՎԻՃԵՐԻՈՒ ՄԱՍԻՆ ԱՐԿԻՆ ՍԵՆՏԵՐ

Պատճենին Յետասկողմը գրուած է տեղեկութիւն՝

“Թուական Շինութեան Եկեղեցւոյն Մարտինոյ, Ասորի տառու Հայկական լեզուաւ, որ ընթերցեալ լինի այսպէս.

Երննցաւ տուն տեսուն յանուն
Սուրբ Կեկոբիիս Զորաւարի
յամի տեսուն 450:

“Այս թուականը օրինակուեցաւ մագաղաթեայ թղթին որ Գիւսանը կը պահուի, որ օրինակեալ է քարէն, յամի Յետան 1791.”

Հայ-ասորական յիշատակարանները, որ ցայժմ ծանօթացած են, շատ չեն. վասն զի տակաւին որեւէ Տիմեական իւզգարկութիւն եղած չէ՝ Այսուէ այսպիսի նպատակաւ մը: Այս կողմանէ գնահատելի է ամէն նոր յիշատակարան, որչափ ալ դոյնը ըլլայ յինքեան: Դերկայ արձանագիրս, եկեղեցւոյ մը շինութեան քարը, մինչեւ անգամ շատ թանկագին կ'ըլլար, եթէ ներքի ըլլար բառական առնուլ թուականը: “Յամի Տեսուն 450,” (— թուերը գրուած են սասորի տառերով, —) եթէ ստուգուի քրիստոնէական թուական ըլլար, կը նշանակէր շատ մեծ Տնութիւն մը, մեր նորածագ գրականութեան առաջին կիսադարէն, ուստի այնպիսի ժամանակէ մը՝ որ կրնայինք նոյնը մնացորդ Համարիչ նախամարդեան շրջաններէ ու գրչական սոլոցութենէն: Սակայն այսպիսի Տնութեան մը կամ “450” թուականին նոյն իմաստով առնելուն դէմ կան շատ դժուարութիւններ: Գլխաւոր դժուարութեանց մին նշանակուած է արդէն վերը յիշուած նամակին մէջ՝ “Այն ատեն Ասորիները քրիստոնէական թուական կը գործածէին:” Կնդիր չկայ որ թուն Ասորի մը նոյն թուականը Ե. դարու կիսուն այն իմաստով չէր գրեր. այլ անշուշտ տարիթիւր կը նշանակէր իւր ազգային թուականաւը. (որ 450 Յ. Ք. տարւոյն համար էր 761/2 Սելէւկ.) Բացաստի

այնպիսի Տնութեան մը համար քննելի կը մնան տակաւին շատ մը ինքրական կետեր: Քարը (որ դժուարաբար այժմ մըջտեղ չկայ) ազուցուած էր՝ ինչպէս կը վկայուի, 1791ին Մարտինի եկեղեցւոյն պատին մէջ: Արդ ի՞նչ Տնութիւն ունի նոյն եկեղեցին առհասարակ: Այս կետը մեզն ծանօթ չէ: Բայց չենք կրնար ենթադրել թէ Ե. դարէն մնացած շինութիւն մ'ըլլայ: Ի հարկէ քարը կրնար ի վերջոյ հնագոյն շինուածքէ մ'ըլլալ, որուն կործանմանէն ետքն ալ կրնար պահուած եւ ազուցուած ըլլալ նորագոյն շինութեան մը մէջ: Կրնար վերջապէս նաեւ ուրիշ չէնքէ մ'առնուած ըլլալ: Այսպիսի դէպքեր ցանցառ չեն, ինչպէս հանրածանօթ է, բոլոր արեւելից մէջ, ուր արդէն ամէն Տիմեական սիրուած միժերանց մը կը համարուի շինուածանիւթի կամ առաջին բոլոր շրջակայից համար, դժբախտաբար նաեւ ցայտոր: Թե՛ ի հարկէ այսպէս եղած ըլլայ նաեւ արձանագրութեան քարը, կամ թէ բուն ինչ ծագում ունեցած, կէտ մըն է՝ զոր մենք Տնուակէն չենք կրնար վճռել: Միւս կողմանէ այս եւ նման կէտերը պարզուելու են՝ Նախ քան քարին այնպիսի եւ նոյն իսկ մերձաւոր Տնութիւն մ'ընծայելը:

Միւս գրուի դարձեալ հետեւեալ կէտին: Թուականը գրուած է սասորի տառերով, որոնք ստուգիւ “450, կը նշանակեն: Բայց քանի որ բովանդակ արձանագրութիւնը հայերէն է, բնական է որ սասորի տառաթուերն ալ պարզապէս ներկայացուցիչ ըլլան կամ փոխաբերութիւն հայ տառաթուերու: Ըստ այսմ “յամի Տեսուն 450, ըլլալու է — “յամի Տեսուն Ծծ:”, Այսպէս՝ ինդիրը տարբեր երեւոյթի մը կ'առնու, եթէ “ԿԾ”, հայ թուականը կը բացատրէ (— 1001 Յ. Ք.) որով տակաւին պատկանելի Տնութիւն մը կ'ունենայ եկեղեցին, կամ աւելի ճիշդ՝ քարը ի Տարկէ կրնայ առարկուիլ “յամի տեսուն”, բացատրութեան անպատու ըլլալը՝ հայ թուականը նշանակելու: Սակայն մտադիր կ'ընենք որ նման բացատրութիւններ ուրիշ տեղեր ալ չեն պակտիր: Կը բաւէ յիշել ԱՅ-

տոնեան ՄԵՃ. Հարց մատենագրարանի ծանօթ աւետարանը, գրուած «Նժե թուականութեան Տեսան Մերոյ.», որուն նշնայէս ամենէն լուսագոյն մեկնութիւնը կ'երեւայ Հայ թուականութիւն մ'ըլլալը: (Այս ինքոյոյ մասին Տմնն. մեր «Անիսի մը Հայ Տնագրութեան վրայ», Վիեննա 1898, էջ 181—8, եւ այլուր): Այսու հանդեմ մեր չենք ուզեր ասով անպատճառ պնդել թէ ասորատու արձանագրութեան թուականը Հայոց թուականն ըլլայ, ուստի 1001 էն: Վասն զի մեզի աւելի նորագոյն կ'երեւայ նոյնը:

Մտադրութեան առնուելու ծանրակշիռ կէտ մըն է վերը գրուած նամակին վերջին տեղեկութիւնը: Ըստ այնմ՝ ՄԵՃ-ըն եւ պատասեան (1707—1716) Հայ կաթ. հասարակութեան համար կ'առնու եկեղեցին, որ յառաջ կը կոչուէր (կամ նուիրուած էր յանուն) «Ս. Գր. Լուսարորիչ»: Եւ ինքն էր որ այնուհետեւ անուն դրու եկեղեցոյն «Ս. Գեորգ»: Արդ Բնչպէս կ'ըլլայ որ — քանի որ նախ «Ս. Գր. Լուսարորիչ», էր անունը, — արձանագրութեան մըլ եկեղեցին կը կոչուի բացօրոշ՝ «Սուրբ Գեորգրոս Ջորայաւր.», եթէ հնագոյն դարերէն մնացած ըլլար արձանագիրը: Այս պարագան պէտք ունի լուսարութեան: Յիշեան անկարելի չէ մտածել թէ քարը գրուած ըլլայ ուղղակի թաւաքտեան եպիսկոպոսի օրով (1707—16.) երբ եկեղեցին Ս. Գեորգրոս նուիրուեցաւ: Մասնաւոր թէ խտիւր խօսելով՝ կարելի է միայն այսպէս մեկնել, եթէ այլուստ չցուցուի թէ քարը կամ նախնաբար ուրիշ չենք մըն էր, կամ թէ թերեւս եկեղեցին նախնապէս «Ս. Գեորգ», էր եւ յետոյ (որեւէ առթիւ նոր շինութեան, նորոգութեան եւն) կոչուեցաւ «Ս. Գր. Լուսարորիչ»: Այս լուսարութիւնը կրնայ տալ միայն եկեղեցոյն պատմութիւնը, որ մեզի անծանօթ է:

Նոր ժամանակներու յայտարար է վերջապէս նաեւ արձանագրութեան ուղղագրութիւնը: Ի հարկէ երբ ասորի ստուերով Հայերէն գրել պէտք կ'ըլլայ, չենք կրնար շատ խտապահանջ ըլլալ: Գեղեցիկ օրինակ մըն է այսպէս Մարգոլիութ գիւմնոյն ծանօթացուցած Հայ-ասորատու բառգիրքը (տես D. S. Margoliouth, The Syro-Armenian dialect: JRAS, 1898, p. 83 ff. տես ՀԱ, 1899, էջ 22—23) որուն գրիչը բաւական խառնակ գրութիւն մը ստեղծած (կամ ընդունած) է՝ իւր գաւառական

Հայերէնը գրելու համար: Սակայն նաեւ այն գրութիւնը բացօրոշ կը վկայէ թէ նորագոյն է, մէթէ հնութենէ մնացած. (ձեռագիր գրուած է 1657—60ին, գործի՝ իբր ծեփ—ԺՁ դարէն, կամ շատ շատ՝ քիչ մ'աւելի կանոնի): Այս տեղ փոքրիկ արձանագրութեան մը մէջ, ուր բաց ասորի ասորի լեզուին եւ այբուբենին անծանօթ միակ հնչում մը կայ («չինեցաւ»), տեղի չկար այնպիսի խառնակութեան եւ գոժաւրին փոխադրական ռնոյ մը: Եւ սակայն հասաւելի այլ քիչ կը զարնէ որ Հայերէնը նորագոյն արեւմտեան հնչմամբ գրուած է: Այսպէս «տուն» կը հնչուի dūn (ասոր. , տառով) եւ նշնայէս «տեաւն» երկու անգամ այլ կը գրուի մ'ərn (նշնայէս ,) Ե դարու համար անհնար է դարձեալ «յանուն», եւ «յամի» բառերուն ուղղագրութիւնը hānūn (ասոր. օ) եւ hāmī (նշնայէս): Թէ մեր նախնիք ասորի բառերն ու անունները գրած ատեն յ նրբ կը գործածէին, ծանօթ է եւ պէտք չունինք երկուր բացատրելու: Ար բաւէ ըսել որ օ երբեք չէր կրնար յ գրին տեղը գրուիլ հնոց ատեն: Մնացեալն նշանակները ու տառն երկու տեղ («չինեցաւ», եւ «զօրաւար»), փոխադրուած է ասոր. օ, որ նշնայէս աւելի նորագոյն հնչման համեմատ է: Իսկ միակ Հայ տառն որ ասորի այբուբենին կը պակսի, այնինքն ց («չինեցաւ»), նշանակուած է տառերու բացադրութեամբ յէ. (որ կը յիշեցնէ եւրոպական ուղղագրութիւնը): Ասորհայ բառգիրքն անգամ ասոր տեղ կը գրէր օ, զանազանելով կիտագրութեամբ: Թողունք միւս կէտերը:

Ի վերջոյ մեր համոզումն է. Արձանագրութիւն յամենայն դէպ չէ Ե դարէն. (ուստի «յամի տեաւն Նժ», բաւական պէտք չէ առնուլ) Գոժաւրու նոյն իսկ ԺՁ դարուն սկզբէն ըլլայ («Նժ», Հայոց) թէեւ թերեւս կարելի էր: Եթէ այլագգ չապացուցուի՝ կարծենք թաւապասան եպ. գրել առած պիտի ըլլայ, երբ եկեղեցին «Ս. Գեորգ», անուանեցաւ. ուստի 1707—16 ասորիներէն ըլլալու է:

Է. Յ. Տ.

